

**ՅՈՒԱՆՍԻՒԻ ՀԱՅՈՑ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՈՐ ԵՒ ՄԱԿԱՆՈՒՆ**  
**ԿՈԶԵՇՈՆ՝ ԱՍԱՑԵԱԼ ՅԱՂԱԳՍ**  
**ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏԱՒՆԻՆ, ԵԹԷ ՎԱՍՆ ԷՐ**  
**ՅԸՆԹԵՐՑՈՒԱԾՆ ՈՉ ՇԱՐԱԳՐԵՑԱԻ ՈՉ Ի**  
**ՅԱԿՈՎՔԱՅ ՄԵԾԵ, ՈՐ Է ԵՂԲԱՅՐ ՏԵԱՌՆ, ԵՒ ՈՉ Ի**  
**ԿԻՒՐՂԷ ԵՒ ՈՉ ԶԿՆԻ ՆՈՑԱՅ**  
**ՅԱՅԼՈՅ ՎԱՐԴԱՊԵՏԱՅ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴԱՅ**  
**ԵԿԵՂԵՑԻՈՅ:**

Այսպէս ծանուցին մեզ բանաբունքն<sup>1\*</sup> զպատճառս խորհրդոյն, եթէ յնթերցուածն գտնալունութեան ներգործելոց տաւնից ունի զցուցումն, որք երկաքանչիւրոց պիտառութեամբ կատարեցան, որք ոչ միայն առյապայսն առհաւատչեա ունին զփրկութեանցն խորհուրդ կամ այլոց ներգործութեանց աւրինակք էին, որպէս աւրենքն Մովսիսի՝ հանդերձ ամենայն նախատաւնակ դրութեամբքն, այլ ի մերձակայ ամս եւ յաւուրս զիւրաքանչիւրոցն առքերելով զփրկութեան պտուղն եւ ոչ յապանիսն<sup>1</sup> թողին ժամանակս քանզի տաւն<sup>2</sup> սրբոյ<sup>3</sup> Յայտնութեան եւ Մկրտութեան, որ կատարի յունուվարի<sup>4</sup> վեցն: Այլ մարմնանալ<sup>5</sup> եւ մկրտիլ Քրիստոսի ոչ ցուցանէ, - քանզի միանգամ<sup>6</sup> կատարեաց, եւ մեք ամի ամի զնոյն կատարեմք իւրովք խորհրդովքն, եւ ոչ իբրեւ զանկատար վերապատուեմք յիշատակաւ զաւրն: Նմանապէս եւ տաւն չարչարանացն եւ Յարութեան զիւրոյ խորհրդոյն ունէր ներգործութիւն եւ ոչ միայն առ հաւատչախիք<sup>7</sup>, քանզի եւ մեք յիւրաքանչիւր տաւնիցս այսոցիկ վայելման խորհրդոցն փրկութեան հաղորդեցաք, քանզի Յայտնութեան եւ Մկրտութեան Քրիստոսի մեք մկրտութեամբ աւազանին միատրեցաք, զորոց արդ իսկ յայտնապէս բերեմք զվաելում<sup>8</sup>: Իսկ Յարութիւն թէպէտ եւ յապառնի ցուցանի մեզ, սակայն՝ ոչ ամենելին, քանզի առաք ինչ եւ այժմ մասնաւրաբար: Քանզի ի խաչելութեան Տեառն յարեան բազում մարմինք ննջեցելոցն սրբոց մտին ի քաղաքն սուրբ եւ երեւեցան բազմաց:

Այսպէս տաւնիցս այս ընթերցուածոց<sup>9</sup> զկատարումն ունել ցուցաւ, բայց տաւն սրբոյ Վարդավարիս միայն զառհաւատչեայն ցուցեալ տակաւին եւս անկատար, զաւարտումն ոչ առեալ, քանզի յաստուածային փառս եւ կերպարանս զմերս փոխիլ եցոյց: Եւ այս առյապա. վասն այսորիկ եւ յընթերցուածին ոչ եղաւ: Դարձեալ է իմն եւ այլ խորհուրդ, քանզի զզալիս երեւմամբ ընդ տեսանելիս մեր չափեալ զՅայտնութենէն եւ զՄկրտութենէն Խաչին եւ զՅարութեան կատարեաց զմեծ խորհուրդս: Վասն այսորիկ ազդմամբ Հոգոյն Սրբոյ վասն հաստատութեան միխթարութեան մտաց մերոց ընդ զզալի գրով եղին: Իսկ երեւումն փրկչին մերոյ ի Թափաւրական լերինն անտեսանելի էր մարդկայնց դիմաց եւ մտաց: Վասն այնորիկ ընդ վերծանողականս չարկին ընդ գրով:

Արդ, զերեւումն կերպարանի Փրկչին մերոյ ի Թափովրական լերինն աստուածային փառացն յայտնութեան է ի հանդերձեալ յաւիտենին ի մեզ առբերելով։ Յայնժամ առնու զկատարումն տանիս այս, յորժամ եւ լինիցի միաւորութիւն մեր եւ հրեշտակաց։

Իսկ ընդէ՞ր յետ երից յիսնակի տանէ եկեղեցի ոչ գրով ընթերցուածոց<sup>10</sup>, այլ՝ աւանդութեամբ, զի<sup>11</sup> ոչ եթէ ընդ<sup>12</sup> այնր փոքր ինչ համարելով, այլ իբրեւ յոյժ մեծ եւ փառաւոր ի հաւատս սրտի։ Եւ յաւանդութիւն եղին զունելն որպէս<sup>13</sup> է փրկութիւն Աստուածոյ եւ խոստումն արքայութեան, «զոր ակն ոչ ետես եւ ունկն ոչ լուաւ եւ ի սիրտ մարդոյ ոչ անկաւ»<sup>2\*</sup>, հաւատովք պատրաստեցաւ<sup>14</sup> մեզ, յԱստուածոյ<sup>15</sup> նոյնպէս եւ տանս այս, քանզի մի եւ նոյն խորհուրդ է երեւման մեզ Աստուածոյ եւ ժառանգութեն արքայութեան։ Իսկ յետ երրորդ յիսնակի տանելն այս է. առաջի յիսնակովն ցուցանի մեզ հարցն արդարութիւն՝ յԱդամայ եւ յԱբէլ, ի Սեթա եւ Յենովքա, ի Նոյէ մինչեւ ցԱբրահամ, Իսահակ եւ Յակոբ։ Եւ երկրորդ յիսնակին՝ արինացն Մովսիսի եւ մարգարէիցն մինչեւ ցՅովհաննէս Մկրտիչ։ Եւ երրորդ յիսնակին աւետարանական քարոզութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։

Ունի դարձեալ եւ այլ խորհուրդ՝ զերիս շարժմունս մարդկային բնութեանս. ի մոլորութենէ կրօպաշտութեան յաստուածգիտութիւն հաւատովլը<sup>16</sup> հարցն եւ աւրինաւքն եկեալ որպէս եւ Մովսեսի երեւեալ ասէր. «Ես եմ Աստուած Աբրահամու, Սահակայ եւ Յակովայ»<sup>3\*</sup>։ Եւ զնոսա առ ծողովուրդն առաքելով ասէ. «Աստուած հարցն ձերոց առաքեաց, զիս առ ձեզ»<sup>4\*</sup>։ Եւ այսպէս յեզիպտական խաւարէն առաջնորդեալ<sup>17</sup> ի լոյս աստուածգիտութեան։ Եւ երկրորդ շարժմամբ ի Հաւրէ առաջնորդեալ առ Միածին Որդին, որպէս եւ Ինքն իսկ Յիսուսի Քրիստոս ասէ՝ ի Հաւրէ Միածինն. «Ոչ ոք կարէ զալ առ Իս, եթէ ոչ Հայրն Իմ երկնաւոր ձգեսցէ զնա առ Իս»<sup>5\*</sup>։ Եւ դարձեալ եթէ՝ «Տուալ Ինձ ամենայն իշխանութիւն ի Հաւրէ Իմմէ յերկինս եւ յերկրի»<sup>6\*</sup>։ Եւ երրորդ շարժմամբ Տէրամբ մերով Յիսուսի Քրիստոսի առաջնորդեալ առ Հոգին Սուրբ որպէս եւ Ինքն<sup>18</sup> ասէ քանն ճշմարտութեան, եթէ՝ «Ամենայն որ հաւատաւ Յիս զետք յորովայն նորա բիսեսցեն ջրոյ կենդանութեան»<sup>7\*</sup>։ Եւ զայս ասէր զՆոգոյն Սրբոյ, զոր ընդունելոց էին։ Եւ Պետրոս ասէ վասն տանն Կուտոնելի<sup>19</sup>, եթէ ի հաւատալն ի Յիսուս Քրիստոս<sup>20</sup> ընկալան զՆոգին Սուրբ, որպէս եւ մեք<sup>8\*</sup>։ Արդ, հայրական աստուածգիտութեամբն յԵզիպտոսի ձեռն Մովսեսի հրաման առեալ երրացոցն արեամբ զենեցելոյ<sup>21</sup> զատինն զդրունսն կնքել, զի անցցէ Տէր հարկանել զանդրանիկսն եզիպտացոց, եւ փրկեալ ապրին անդրանիկլը հերքացոց եւ ծովահերձ ձանապարհաւ փութացեալ ի լեառն Սինա։ Եւ հետամուտ<sup>22</sup> եղեալ ընկդմի Փարաւոն, քայց փախստականքն ձաշակեն զմանանայն։ Ճանապարհորդքիմք<sup>23</sup> եւ մեք առաջին յիսնեկան, այսինքն՝ քառասնեակ պահովքն, աւրինական եւ մարգարէական ընթերցուածովք, արեամբ չափ նահատակեալք ընդդէմ մեղաց զսատակիչն հոգոց մերոց ի բաց հալածելով եւ բղմամբ<sup>24</sup> արտասուաց իբրեւ զյորդահոս ծովով ընկդմել զիմանալին<sup>25</sup> փարաւոն, եւ քաղցրաբարբառ<sup>26</sup> սաղմոսերգութեամբ, հոգե-

տր մանանայի ընդ մարգարելին Դավիթ, թէ՝ «Քաղցր են ի քիմս իմ բանք քո քան զմելոր»<sup>9\*</sup>: Ճեպով հասանեմք ի սուրբ Պատրիարք<sup>27</sup> Աստուծոյ մերոյ յարին անարատ Գաղինն, որով աւծեալ կնքին հոգիք մեր եւ միտր եւ խորհուրդը անմտանելիք եղեալ չար խորհրդոց, փակեալք ընդդէմ դառն եւ դաւաճանող վիշապին: Այլ եւ արտաքին դրունք<sup>28</sup> շրթանց մերոց ներկեալք արեամբ Միաձնին<sup>29</sup>, որ է կայծակն փրկութեան, եւ մաքրութիւն մեզ հաւատովք մերձեցելոց, եւ հուր ծախիչ եւ կիզանող բանսարկուին ի<sup>30</sup> շրթանց մերոց: Եւ այսպէս յերկրորդ յիսնեակ Պենտակոստէից<sup>31</sup> ճանապարհ արարեալ իբրեւ յերկիրն աւետեաց աւետեար յարութեան ի յիսնեակ աւրն զալստեան Հոգոյն Սրբոյ:

Արդ, ի փառս համբարձեալ Տէր մեր<sup>32</sup> Յիսուս Քրիստոս՝ Բանն Աստուած, առաքէ առ մեզ զեակից եւ զփառակից Հաւր եւ Որդոյ զՍուրբ Հոգին: Եւ նա զի Աստուած մարդասէր է եւ վաղվաղափոյթ<sup>33</sup> երեւեալ ի նմանութիւն աղաւնոյ, զի միամտութեամբ բնակեսցէ ի մեզ, այլ իբրեւ զիոնդ սաստիկ, որ քակէ զիհմունս լեռնացեալ չարին յերկրէ, եւ իբրեւ զիուր աստուածային բորբոքեալ կիզանէ զիուրն աւտար զսատանայ զստորանկեալ փայլակն, եւ զտեալ զմեզ արեամբն Քրիստոսի մաքրեալս եւ զարդարեալս, բնակէ ի սիրտս մեր անմարմնապէս, եւ առաջնորդէ մեզ յերկիր<sup>34</sup> ուղիղ ի լեառն Թափովը, որ թարգմանի էջք հոգոյ եւ նախարուռն եւ նմանութիւն մաւրն մերոյ վերինն Երուսաղէմի: Քանզի ի յայսմ աւուր մեծի Վարդավարի<sup>35</sup> փայլեաց զփառսն<sup>36</sup> հայրենի եւ զկերպն, որով զկնի յարութեան ի զերեզմանէն երեւեցաւ մետասանիցն ի Գալիլեա ի լեառն: Եւ իբրեւ տեսին, ասէ, զնա, երկիր պազին նմա, եւ ումանք յերկուացան. քանզի հմտագոյն զիլաւրքն Պետրոս եւ Յակովոս եւ Յոհաննէս, որք զայլակերպիլն Նորա տեսին ի լերինն զնոյն երեւումն յորժամ տեսին ի լեառն Գալիլեա անյերկուաբար ծանեան: Իսկ այլ աշակերտքն, որ զայլակերպիլն Նորա ոչ տեսին, վասն այնորիկ յորժամ յարութեան հանդիպեցան, յերկուացան յանձանաւթս եղեալք: Եւ ի վերանալն փառաւորապէս առ Հայր զնոյն եցոյց կերպարանս, եւ զնոյն ամպն, որ<sup>37</sup> կալաւ զնա յաշաց նոցա: Եւ զիլաւրագոյն աշակերտքն որպէս յայլակերպիլն ի Թափովը մերձ էին, եւ հաստատագոյն<sup>38</sup> խորհրդովն նոյնքն ընդ նմա մաւտակացք էին՝ ի լերինն Զիրենեաց յորժամ<sup>39</sup> աղաւեր առ Հայր, եւ ի զերեզման նոցա յառաջագոյն Պետրոս եւ Յակովոս եւ Յոհաննէս, եւ վերանալն ամպովք, յորժամ համբարձեալ զձեռն աւրհնեաց զնոսա, զիորագոյնսն ծանոյց նոցա խորհուրդս, եւ նորա այլոցն:

Արդ, յայլակերպսն լինել ի Թափովը լերինն զայն եցոյց կերպարան եւ զփառս, զոր զկնի համաւրէն յարութեան աշակերտաց Իւրոց, եւ<sup>40</sup> ամենայն արդարոց պարզեւէ: Եւ որպէս Ինքն ասաց, թէ՝ «Յայնժամ փայլեսցեն արդարքն որպէս զարեզակն յարքայութեան Աստուծոյ»<sup>10\*</sup>, «Փայլեցին երեսք Նորա իբրեւ զարեզակն, եւ հանդերձք Նորա պայծառ իբրեւ զասր»<sup>11\*</sup>: Աւետարանէ մեզ Յոհաննէս ի կաթողիկէին իւրում, եթէ՝ «Ի յարութեանն նման Նմա լինելոց եմք»<sup>12\*</sup>, զի տեսանելոց եմք զնա յերկինս եւ էն զնոյն, զոր Ինք ետես ասաց մեզ: Զայս տեսիլ ետես եւ Պաւլոս եւ շրտեալ յաշացն սաստկութեամբ լուսոյն, որ երեւեցաւ նմա, զնոյն մեզ վերահնչեաց քարոզ,

ասէ. «զՓառսն Տեառն իբրեւ ընդ հայելի տեսեալ, ի նոյն կերպարանս նորոգիմք փառաց ի փառս որպէս ի<sup>41</sup> Տեառն Հոգոյն»<sup>13\*</sup>:

Արդ, տեսաւղըն փառաց խնդրութեամբ մեզ աւետարանեցին, եւ մեք փութանակի զգաստացեալը<sup>42</sup> աղաչեսցուք զամենազաւր Սուրբ Հոգին, զի սրբեսցէ զմիտս եւ զխորհուրդս մեր այնմ<sup>43</sup> տեսութեան արժանատրիլ եւ հասանել փառաց<sup>44</sup>:

Այլ եկեսցուք ի բան<sup>45</sup> սրբոյ աւետարանչացն, որ ասեն «Ամէն, ամէն ասեմ ձեզ, զի իցեն ումանք ի սոցանէ, որ աստ կան, որք ոչ ճաշակեն զմահ մինչեւ տեսցեն զՈրդի մարդոյ եկեալ արքայութեամբ հրով»<sup>14\*</sup>: «Եւ յետ վեց աւոր առնու զԲլր աշակերտսն»<sup>15\*</sup>: Այս ըստ Մատթէոսի: Իսկ Ղուկաս ասէ. «Եւ եղեւ յետ այսց բանից իբրեւ աւորը ուր առեալ զաշակերտսն եւ ել ի լեառն»<sup>16\*</sup>: Արդ, ոչ եթէ երկրպայութիւն ինչ է աւետարանչացն, քանզի զմի ասեն, վասն զի մի եւ նոյն Հոգի շնչեաց ի նոսա, այլ Մատթէոս զմիջին միայն ասէ զաւորսն եւ զառաջինն եւ զվերջինն՝ ոչ, իսկ Ղուկաս զառաջինն աւր հանդերձ այլովքն թուելով յաղագս մեծ եւ սքանչելի խորհրդոյ: Արդ, վեցն ասել այս է խորհուրդ. վասն զի Բանն Հայր Յիսուս Քրիստոս որ յառաջ է քան զամենայն յափտեանս, իսկ ի վեցերորդում աւորն ըստ պատկերի Աստուծոյ ստեղծեալ զմարդն եւ ինքն գործ Որդի Աստուծոյ Որդի մարդոյ եղանի դարձեալ եւ կոչի: «Տեսանիցեք, ասէ, զՈրդի մարդոյ եկեալ արքայութեամբ եւ փառաւք»<sup>17\*</sup>: Եւ զի անդ ի վեցերորդ<sup>46</sup>, աւորն ամենայն գործոց իւրոց կատարումն ստեղծ զմարդն ի փառս աստուծապատիւ, եւ ի նոյն վեցերորդի կատարեաց Աստուծ զամենայն գործս իւր, ասէ աստուծային գրութիւն. «Իսկ յետ վեցերորդին եւրներորդումն ապա ասէ. Հանգեալ Աստուծ ի գործոց, եւ աւրինեաց եւ սրբեաց զաւրն եւթներորդ»<sup>18\*</sup>: Իսկ վասն զի զուուեալ փառսն մերկացաւ մարդն, որ է կատարումն գործոյն Աստուծոյ, այսինքն է՝ կամացն, քանզի կամելն նորա է գործ կատարեալ եւ կատարումն՝ մարդն: Վասն այնորիկ ի վեցերորդում դարուս ի նոյն աւոր խորհուրդ, որպէս ասացին բնաբանքն եկեղեցոյ: Մարմնացաւ ի Կուսէն եւ միացոյց զբնութիւնս մարմնոյն աստուծային բնութիւն եւ ի փառս, եւ ի զվեցերորդում դարուս կատարեաց զամենայն գործս աստուծային տնաւրէնութեան եւ կատարեաց այսպէս մարմնանալովն եւ մկրտութեամբն վերաստեղծեաց եւ ետ զՀոգին Սուրբ, զոր յառաջնումն, յորժամ ստեղծ փշեաց ի նա, յորժամ ի Յորդանան աղաւնակերպ էջ ի վերայ Յիսուսի, եւ առ<sup>47</sup> ի Նմանէ յիւրաքանչիւր ոք ի մեզ աւազանի ծննդեամբն: Եւ ապայ Խաչի եւ թաղմամբ եւ յարութեամբ զաստուծային տալ մեզ զկեանս եւ զփառս, զոր ի յառնելն նորա ի գերեզմանէն տեսին զփառս, որք սպասէին յարութեան: Եւ այս ամենայն ի Քրիստոս կատարմամբ յայտնապէս, իսկ մեզ՝ առհաւատչիւ<sup>48</sup> եւ ծածկապէս, եւ ի կատարման վեցերորդիս յեւրներորդում մտի յափտենին, եւ ի մեզ կատարելաբար եւ յայտնապէս պարզեւի: Վասն որոյ ասէ Պաւլոս. «Յայսմամ եւ դուք ընդ Նմայ յայտնեսչիք փառաւք»<sup>19\*</sup> եւ եթէ՝ «Այժմ տեսանեմք իբրեւ ընդ հայելի աւրինակաւ, բայց յայնժամ՝ դէմանդիման»<sup>20\*</sup> յետ վեցերորդ դարուս: Վասն այնորիկ Մատթէոս եւ Մարկոս յետ վեց աւոր ասեն, յեւթներորդում փայլեալ զփառս առ ի հաստատութիւն մտաց եւ խորհրդոց մերոց: Տէր, եթէ այս է, որ ի ձեզ ծածկապէս զանձեալ են

լուսաւորութիւն ի փառաց<sup>49</sup>: Իսկ Ղուկաս յետ ութ աւուր ասէ եկեալ զարքայութիւն<sup>50</sup> Աստուծոյ, զոր Ինքն իսկ Յիսուս տեսանել երից աշակերտացն իւրոց ասէ եւ արքայութիւն գերեւումն: Բայց յետ ութ աւուրն երեւելն ունի զխորհուրդ զութերորդի յափ-տենին մուտ, որ յեւբնարեա շրջազայլական աւուրց կենցաղոյս այսմիկ յանշրջելի եւ յանհոլով դրութիւն հաստատի, զոր Սողովմոն առակաւոր բանին զեկուցանէ. «Տուր բաժին եւթանց կենցաղոյս այսմ»<sup>21</sup>, այլ եւ ութից հանդերձելոյ յափտենին, զի աւրն այն վերջին ոչ փոխի գիշեր. «Եւ եղիցի յաւուրն յայնմիկ Տեր մի եւ անուն Նորա մի», որպէս ասէ մարգարէն Զաքարիայ, զի ոչ ոք փոխելով տիրացուցանէ վայրապար զկոռս կամ զումանս կամ զայլ ինչ ախտ ցանկութեան<sup>22\*</sup>, զի «Եղիցի Աստուած ամենայն յամենայնի»<sup>23\*</sup> ասէ առաքեալ: Արդ, այս է ութերորդ աւուրն խորհուրդ, որ ի Թափովը լերինն Բանն Աստուած յայտնեաց գերեւումն: Իսկ հայրական ձայնին հնչումն, Որդի զնա դաւանեալ<sup>24\*</sup>, որպէս ի մկրտութեան, զի մի՝ զՅովաննես քան զնա վերազոյն<sup>51</sup> կարծիցեն, նոյնպէս եւ աստ մի<sup>52</sup> զոք յարդարոց կամ մի<sup>53</sup> ի մարգարէից կարծիցեն, այլ՝ ճշմարտապէս Որդի Աստուծոյ:

Այլ եւ<sup>54</sup> ամպ հովանի լինել, զի յամբառնալն առ Հայր լուսափայլ ամպով վերանայր, եւ ի միւս անգամ<sup>55</sup> զալըստեանն այնպէս գա, եւ առաքելոցն եւ մարգարէիցն ընդ ամպովն լինել նշանակէ, զի ամենայն սուրբ եւ արդարք ամպով վերանան ընդ առաջ նորա: Եւ<sup>56</sup> այնպէս յամենայն ժամ ընդ Տեառն լինին առաքեալ[թ] ձայնիւ Հաւոր՝ յորդեզրութիւն ժամանեալք:

Իսկ զարհուրելն աշակերտացն եւ ի թմբրութիւն ծանրանալ ցուցանէ մեզ, թէ յայժմու յափտենիս ոչ եմք բաւական բերել զփառ Աստուածութեան եւ արքայութեան Նորա մինչեւ լաւազոյն զփոփոխումն<sup>57</sup> առնումք, որպէս եւ ոչ սինէական լերինն Մովսէս հանդուրժեաց զնա դէմ յանդիման տեսանել, եւ ոչ ժողովուրդն բարբառոյ Նորա լսել, քանզի Մովսէս ասէր, թէ՝ «Զաքարիութեալ եմ եւ դրդամ»: Իսկ ժողովուրդն եթէ՝ «Խաւսեսցի ընդ մեզ Մովսէս, եւ մի՝ խաւսեսցի ընդ մեզ Աստուած»<sup>25\*</sup>: Եւ Մանուէ յերեւման հրեշտակին «կորեաք» ասէ<sup>26\*</sup>: Եւ Դանիէլ զարհուրեալ յերկիր անկանէր: Իսկ Պատոս յաշացն շրտնոյր յերեւման Քրիստոսի<sup>58</sup> եւ ի բարբառել բանիցն: Եւ արդ, վասն այնորիկ յերեւել փոփոխմանն, որ նշանակէր յարութենէն տալ մեզ զփառ զարհուրէին:

Իսկ երեւումն Մովսէսի եւ Եղիաի, զի ոմանք զԵղիա կարծէին զնա եւ ոմանք՝ զԵրեմիա կամ զմի ոք՝ ի մարգարէիցն եւ զմինն՝ ի մեռելոց եւ զմինն՝ ի կենդանեաց, զի ծանիցն զնա Տեր զոլով կենդանեաց եւ մեռելոց, եւ զի ի վերջնումն աւուր զալստեանն մեռեալքն ի Քրիստոս յարիցեն յառաջազոյն եւ ամպովք ընդ առաջ ելեալ կայցեն առաջի Տեառն իբրեւ զՄովսէս, եւ կենդանիքն առանց մեռելութեան թեթեւացեալք եւ փոփոխեալք յանապականութիւն<sup>59</sup> իբրեւ զԵղիաս, ընդ նոսայ հանգամայն կան առաջի Տեառն: Եւ զի անիմաստ հրեայքն հակառակ Աստուծոյ համարէին զնա եւ աւրինաց լուծիչ, ած ի մէջ զՄովսէս, որ զնախազոյն հակառակն էքարձ ի միջոյ նախ զԱնեսն եւ զԱմրես եւ ապա՝ զԿորի եւ զԴադան եւ զԱբիւրոն<sup>60 27\*</sup>: Արդ, եկեալ Մովսէս վկանաց, եթէ՝ Սա է Աստուած եւ Որդի Աստուծոյ եւ կատարիչ կամաց Հա-

ւր եւ լրումն աւրինաց: Սոյնպէս եւ Եղիաս երեւեր՝ նախանձայոյզն Աստուծոյ եւ<sup>61</sup> ասէր, թէ մոլորեցուցիչ ոք էր սա, վաղվաղակի ծախէի հրով բռվանդակ զիստնս եւ զիստնապետսն եւ կամ սպանանի սրով բռվանդակ զմարգարէսն Բահաղու, այլ ոչ որպէս<sup>62</sup> բռվանդակ հրեայքն կարծեն, այլ սա է առաջնորդ կենաց եւ առաքչ մարգարէիցն: Է եւ այլ խորհուրդ բանիս ածել ի տեսութիւն իւր զՄովսէս եւ զԵղիա. եւ ասացուք, թէ եւ հրեշտակաց փափագումն<sup>63</sup> տեսլեանն Աստուծոյ ի մարմնանալն լցաւ, ասէ Պաւոս, եթէ՝ «Երեւեցաւ մարմնով, արդարացաւ հոգով, յայտնեցաւ հրեշտակաց, քարոզեցաւ ի հեթանոսս, հաւատարիմ եղեւ յաշխարհի եւ վերացաւ փառաւր»<sup>28\*</sup>, եւ եթէ՝ «Յայտնեսցի արդ իշխանութեանց եւ պետութեանց, ոք յերկրիս են ի ձեռն եկեղեցւոյ բազմապատիկ իմաստութեան Աստուծոյ»<sup>29\*</sup>: Իսկ Մովսէսի ըղձատենչ փափագմանն լրումն ի Թափովրական լերին եղեւ, քանզի նախ քան զմարմնաւրութիւն Բանին ոչ կարէր զերեսս Աստուծոյ տեսանել, այսինքն՝ զէութիւն նորա, այլ՝ միայն զյետոյս Նորա, ոք է այն ինքն մարդկային խոնարհութեան կերպ, զոր առնոց էր, վասն զի հայցեալ երբեմն Մովսէսի տեսանել զերեսս Տեառն Աստուծոյ, եւ պատասխանի տուեալ Տէրն ասէր. «Ոչ ոք տեսանէ զերեսս Իմ եւ կեա, բայց եղից զքեզ ապա ի փափար վիմիդ, եւ անցանելով Իմ առաջի քո, զի տեսցես զյետոյս Իմ»<sup>30\*</sup>, այսինքն՝ զմարմնաւրութիւն Իմ այս է<sup>64\*</sup> զարարածս Իմ: Իսկ «տեսցես», ոք թէ ուսուցանիցիս ասէ եւ առնես<sup>65</sup> շնորհս պատմել Արարիչ գոլ զԱստուծ եւ ի նմանէ եղեալ զարարածս: Քանզի «ոչ ոք տեսանէ զերեսս Իմ». յայսմ քանի «Երեսս» զէութիւն ասէ, քանզի ոչ ոք էր կուրեան Նորա կարէ հասու լինել, բայց եթէ ոչ ոք չափատրապէս ի գործոցն Նորա ծանիցէ, որպէս ասէ առաքեալ եթէ՝ «Աներեւոյք Նորա ի սկզբանն արարածովքս իմացեալ տեսանին»<sup>31\*</sup>, այսինքն՝ մշտնշենաւրութիւն, զաւրութիւն եւ աստուծութիւն Նորա: Արդ, զփառս էրուեան Նորա ոչ հնար եղեւ ումեք տեսանել ոչ հրեշտակաց եւ ոչ մարդկան, բայց եթէ յորժամ Աստուծ մարդ լինել հաձեցաւ, եւ զառեալ բնութիւն միացոյց անբաժանաբար եւ անծախապէս ի մեր բնութիւն անփոխապէս<sup>32\*</sup> եւ անշփոթելի, ոք է մի Որոի, մի Տէր, մի բնութիւն, մի դէմ, ըստ որում ի Մկրտութեան Յորդանանու ի Յովաննէ Սուրբ Հոգույն աղանակերպ ի վերայ զոլով, եւ ձայն հայրական վկաելով, եթէ՝ «Դա է Որդի Իմ սիրելի, ընդ ոք հաձեցայ»<sup>33\*</sup>: Իսկ Մովսէս ի լերինն զաստուածային էրսիւն ի մարմնի ճառագայթեալ ետես, իբրեւ զարեզակն դէմ յանդիման ոչ կարացեալ է տեսանել, եւ ապա ամպոյն անաւրազոյն ի տուրնշեան ի մէջարէի ժամու շէրմազոյն եւ պայծառագոյն հեղեալ զճառագայթն իբր թէ նոյն ինքն փայլիցէ եւ բոլորակն նորա ընդ ցնցուղ երեւեսցի յաւղն: Եւ կամ ի վճիտ ոք նաեսցի յաղբերս զբոլոր նորա եւ զփայլ լուսոյն տեսանիցէ: Այսպէս եւ հրեշտակը եւ սուրբք ամենայն, առաքեալը եւ մարգարէք զԱստուծ ի մարմնի իմացեալ տեսին: Եւ Եղիաի յայրի անդ խոստացեալ զերեւումն, զայն աստ կատարեաց, զի անդ ասէ. Անցանէ առաջի հուր եւ հողմ սաստիկ եւ շարժումն մի զմիոյ զկնի, եւ ոչ յայնոսիկ Տէր: Եւ ապա սիք քաղցրագոյն եւ անդ Տէր, ոք եւ խաւսի ընդ Եղիաս, թէ Դու զի՝ աստ. ոք եւ նշանակէին առաջին սաստկագոյնքն զարինացն ահարկութիւնս, յորժամ չեւ<sup>66</sup> եւս էր մարմնացեալ Բանն Աստուծոյ: Իսկ սիք մեղմագոյն տնաւրենութեան նորա հեզութիւն ցուցանիւր, յորում խաւսե-

ցաւ ոչ միայն ընդ Եղիահի, այլ եւ՝ բովանդակ ընդ ամենայն ժողովուրդն Խորակոյի եւ ընդ հեթանոսս. եւ զայս հեզութեամբ եւ մարդասիրութեամբ, այլ ոչ աղաղակ եւ վեճ մինչեւ արտաքոյ ոք ի հեթանոսաց լսել անախորժելի եւ սաստկութիւն ի նմանէ «զեղեգն ջախջախեալ ոչ բեկանել»<sup>34\*</sup>, ոք են հրեայք կասեալք ի ճշմարտութեն, եւ ոչ ինքեանք յինքեանս<sup>67</sup> խորտակեսցին: Եւ զպատրոյկ աղաւտացեալ ոչ շիջուացէ, ոք է առ նոսա ձրագ աւրինացն, եւ ոչ ինքեանք շիջանիցին:

Արդ, զայս հեզաշարժս ոչ յայրի անդ ճշմարտապէս, այն ի Թափովը յամպայարկ լերինն ետես Եղիա եւ փափագ նորա լցաւ: Եղեւ հանդերձ Մովսէսի ի Թափովը: Խոկ եթէ բովանդակ ծանեան աշակերտքն զմարզարէսն մարզարէական հոգով իմացան, զոր ի յարութեան ամենայն սուրբք եւ արդարք առնուն շնորհս, որով ճանաչեն ի գ[ալս]տեան<sup>68</sup> վերջինքն զառաջինսն եւ նախագոյնքն՝ [յե]տինսն: Է եւ այլ պատճառ ծանալութեանց<sup>69</sup> նոցա. քանզի զՄովսէս տախտակալքն տեսին, եւ լուսաւորեն երեսաւոք, իսկ զԵղիաս՝ մաշկեկաւն եւ հրեղէն կառաւոն, որպէս եւ աւետարանիչն «երեւեալ փառաւոք»<sup>35\*</sup>, ասէ:

Խոկ թմբրութիւն աշակերտացն ոչ եթէ տաղտուկ ինչ եւ անախորժելի, յորմէ զերծանիլ եւ փախչել ոք սիրէ, այլ առաւել ախորժելի եւ քաղցր, որպէս սերորդիցն եւ քերորդից եւ ամենայն զաւրաց երկնաւորաց, եւ որպէս Պետրոս եւ Պողոս ոմն ի զարմացման եղեալ զանաւթ կտակի տեսանելով խաւսի ընդ Աստուծոյ<sup>36\*</sup>, եւ ոմն յերկրորդ երկինս ժամանեալ լսէր բանս անձառն՝ զԵրրորդութեան խորհուրդն<sup>37\*</sup>: Եւ այժմ բազումք ի սրբոցն, ոք ըստ իւրաքանչիւր կարի աշխատութեամբ մաքրեալ զիստրութիւն իւրեանց եւ յաղաւթելն քաղցրանան մինչեւ ի թնդմանս սրտիցն յարտասոս յորդորին, եւ զայս ի ստէպ ստէպ յիշելոյն զԱստուած եւ մտացն աշաւթ ի Նա միշտ<sup>70</sup> հայելովն ստանան: Եւ որպէս Նախավկայն սուրբն Ստեփանոս բացեալ զերկինս տեսաներ աղաւթիւնն եւ զՈրդի ընդ աջմէ Հաւր, եւ անապական ուրախութեամբ լսոյր:

Խոկ ասելն Պետրոսի եթէ՝ «Բարիոք է մեզ աստ լինել», զի ոչ կամէին յաստուածավայելուշ տեսլեանցն մեկնել<sup>71</sup>, քանզի կարի ըմբռնեալք ցանկութեամբ<sup>72</sup> տեսութեան եւ ի լսելիս հնչմանն եւ հոտ անուշութեան բուրմամբ Հոգույն եւ ի հովանաւոր ծածկութից լուսափայլ ամպոյն:

«Բարիոք է մեզ աստ լինել».

Քանզի Հայրն երկնաւոր աստ յայտնեաց զիստրու անբաւ խորհրդոցն բարերարութեան իւրոյ, զի որպէս զՔեզ բնութեամբ Որդիի ի լսելիս մեր ձայնիւ վերահնչեաց, եթէ՝ «Դա է, դմա լուարութ այսպէս եւ ի ձեռն քո, զի բնութիւնս մեր ընդունելի եղեւ քեզ եւ Հայր զմեզ որդիս ըստ շնորհի վերագրեաց<sup>73</sup>:

«Բարիոք է աստ լինել».

Զի Տէրդ եւ վարդապէտոյ ի վարժարանիս ի միջի մերում, զոր աւրս իսկ անուանի է<sup>74</sup>:

«[Բարիոք] է աստ լինել».

Զի Հոգին Սուրբ ի հոտ անուշութեան բումանն, յոր վայելեցաքս<sup>75</sup>, իսկ ընդ մեզ է:

Եւ արդ, զի՞նչ ոչ վայելեցաք ի բարեաց ամպ հովանի մեզ, որով եւ լեառնս ծածկի, եւ ամրանամք, զիտեմ, զի ոչ իշխեն մերձենալ այսր ժողով չարանախանձ հրէիցն, քանզի որդիք են հարցն այնոցիկ, որ ի հրամանատու ձայնէն եւ ի շամանդաղս ամպոյն զանգիտեցին, զի թէ անդ ի մթագոյն ամպոյն երկեան մերձենալ ի Սինա<sup>76</sup>, առաւել ապա ի սաստիկ լուսափայլ ամպոյս պակուցեալք եւ ոչ հային ի լեառնս Թափովք: Զի թէ նայ այնու ամրացեալ Սինա կոչի, որ թարգմանի Անմատոյց, եւս<sup>77</sup> առաւել սա Հոգլով պարսպեալ կոչի Թափովք, որ թարգմանի Էջը Հոգլոյն: Եւ զի նորա հանապազ Հոգլոյն Սրբոյ հակառակ կան, վասն այնորիկ բացամերժին աստի:

«Բարիոք է աստ լինել».

Զի եթէ յորժամ հակառակ Մովսիսի քարամքք զինեցաւ ժողովուրդն, եւ նա փախստեա ի խորանն ապաւինեալ, եւ վարվարակի ամպ ծածկեաց, եւ ոչ իշխեաց ոք անդ մտանել: Ապա եւ յՈրդոյդ Աստուծոյ ամպայարկս ամենեւին ոչ մերձեսցին:

«Բարիոք<sup>79</sup> աստ լինել».

Զի Մովսէս աստ է, հաւատարիմ ծառայն քո: Եւ զիորձ զիտեն նորա զհարուածոյ<sup>80</sup> զաւազանի նորա, զի եթէ յորժամ զաւրէնսն անարգեցին, այնչափ սաստիկ զանեաց զնոսա, ապա որչափ եւս<sup>81</sup> առաւել եթէ ի Տէրդ աւրինացն ձեռնամուխ լինիցին: Լուսաւորեցեր մեզ զծածուկ աւրինացն ոչ քողածածկեալս, այլ բացաւ<sup>82</sup> երեսաւք զփայլեալ զփառո Տէառնդ իբրեւ ընդ հայելի տեսեալ զքո լուսաւորեալ երեսդ իբրեւ զարեգակն, վասն այնորիկ ոչ զանգիտեմք հայել ի քողածածկոյթ բացեալ երեսսն Մովսէսի, զի եթէ յորժամ ի ձեռագործ խորանն մտաներ կալ առաջի քո, բացադրէր զքաւոյն յերեսացն, ապա որչափ եւս<sup>83</sup> առաւել յանձեռագործ ամպայարկս մտանելով<sup>84</sup> է մերկանալ զծածկոյթ երեսացն:

Արդ, զի ոչ ծածկութիւն գրոյն աստ, այլ ի յայտնութիւնն Հոգլոյն միաւորեալ եմք ի մի հոգի մեր<sup>85</sup> եւ Մովսէս ի խաղաղութիւն է: Իսկ հրեայքն դեռեւս առազաստեալ սրտիւ ընթեռնուն<sup>86</sup> զՄովսէս, եւ ոչ ունին զշողին, որ կեցուցանէ<sup>38\*</sup>: Վասն այնորիկ ոչ կարեն հայել յերեսս հոգեւորին Մովսէսի<sup>87</sup>, զի մեռանին. ոչ է հոգի խաղաղութեան ընդ նոսա, ոչ իշխեն զալ այսր:

Դարձեալ «Բարիոք է մեզ աստ լինել», զի նախանձախնդիրն Աստուծոյ աստ է: Եւ ոչ անգիտանան հրեայքն զզաւութիւն լեզուի նորա առ հասարակ ընդ տիեզերս, զի սաստկապէս զանեաց զհակառակսն Աստուծոյ: Եւ զի հրեայքն դեռ եւս զնոյն բերեն զհակառակութիւն յինքեանս, զնոյն կրեն զհարուածս, մանաւանդ թէ եւս առաւել, զի յայնժամ զծառայսն Աստուծոյ կոտորէին զմարգարէսն: Իսկ այժմ զմրդիդ խնդրեն՝ զՏէրդ մարգարէից, եւ զիտեմ, զի ոչ արգելոյիք երկայնամտութեամբդ քո զարդարապէս բարկացողսդ ի վերայ նոցա, զի թէպէտ եւ նորա ոչ զային այսր, սոքա վաղվաղակի անդր ընթանային, զի ոչ էն նուաստագոյն սոքա<sup>88</sup>, քան զհարսն իւրեանց, որք զայրացմամբ զսիկիմացիսն կոտորէցին: Եւ անդ Յակոբ տրտնջեաց վասն կոտորածին, բայց աստ առաւել գործէ ըստ որում է աստուածասէր քան որդեսէր:

Իսկ մեզ լինել միաւորական եւ ոչ որոշաբար. Պետրոս զինքեանս եւ զՏէրն իբրեւ զմրդոյ առ հարս աղաղակէ: Եւ արդ, իջցէ Հոգին Տէառն առաջնորդել մեզ ի միւս եւս

բան:

«Տէր կամի՞ս, զի արացուք երիս տաղաւարս. մի քեզ եւ մի Մովսէսի եւ մի Եղիայի»:

Երբեակ թուովն զԵրրորդութեան ծանուցանէ զխորհուրդ, վասն զի զԲանն Աստուած ի մարմնի գոլով համարէին ընդունել ընդ բաւանդակութեամբ<sup>89</sup> մտանել տաղաւարի, թէպէտ եւ ըստ Աստուածութեան ոչ բաւեն նմա տարեք: Իսկ զՀայր եւ զՀոգին Սուրբ, թէպէտ եւ ոչ բովանդակութեամբ մարմնոյ գոյր ընդունել, այլ զի Երրորդութիւն բարերար եւ սուրբ, եւ սրբոց հրոց սիրտս իրբեւ ի տաճար բնակութեան<sup>90</sup> լինել հաճի, զոր Մովսէսի եւ Եղիախի համարեցան ընդունել, որպէս ասաց Աստուած, թէ՝ «Բնակեցայց ի նոսա, եւ զնացից ի նոսա»<sup>39\*</sup>, եւ թէ՝ «Պատուիրեմ Հոգով իմով ծառայից իմոց մարզարէից»<sup>40\*</sup>, եւ եթէ՝ «Հոգին իմ, որ ի քեզ եւ բանն իմ, որ ի բերան քո»<sup>41\*</sup>: Այս երբեակ տաղաւարաւ զանքաժանելի զԵրրորդութիւն անդ մերձ գոլով հաւատախն: Դարձեալ խնդրելի է, թէ զիարդ զծառայսն ընդ Տեառն տաղաւարակից լինել Պետրոսի թիւ արկանէր: Զայս եւ Տէրն ասէր, թէ՝ «Ուր Եսն եմ անդ եւ պաշտանեայն իմ եղիցի»<sup>42\*</sup>: Եւ զԱբրահամ եւ զԱսհակ եւ զՅակոր յարքայութեան վկաեաց լինել: Եւ վասն է՝ թ զինքեանս ոչ ասաց գոլ տաղաւարակից. վասն զի սովորութիւն է սրբոց ոչ զանձինս, այլ զընկերս<sup>91</sup> յառաջեցուցանել ի պատիս: Եւ դարձեալ վասն զի զանձառելի տեսանելով զաստուածային փառսն անարժանս զինքեանս համարէին, որպէս երբեմն Եսահաս ի փառաց Աթոռ զՏէրն տեսանելով սրովրէիք շրջապատեալ զերեք սրբասացութիւն վերաձայնելով\*, զայն տեսանելով եւ լսելով ի հիացման եղեալ զինքն մարդ եւ մեղաւոր խոստովանէր, որպէս Պետրոս երբեմն ի վերա ծովուն տեսեալ զՏէրն, զի զնայր եւ զի հրամանաւ ի ծովուն սրանչելագործէր, ասէ. «Ի բաց զնա յինէն, Տէր, զի այր մեղաւոր եմ ես»<sup>43\*</sup>:

Իսկ զի՞նչ եթէ՝ «Դա է Որդի Իմ սիրելի, դմա լուարուք». վասն զի մի Որդի եւ մի բնութիւն դաւանեաց եւ ոչ խնդրեցաւ աստ բնութեանցն թիւ<sup>92</sup> կամ զանազանութիւն: Դարձեալ մի բնութիւն ոչ որպէս միայն Աստուծոյ եւ Հոգոյն կամ հրեշտակի անշարիան եւ պարզ եւ յատուկ, եւ ոչ որպէս Եւտիքս, կամ եւս յառաջազոյն Մարկինն եւ Մանի, որք ոչ ինչ ասացին առնուլ ի մարդկանէ, կամ Ապողինար, զի թերապէս մարմին ասաց ունել՝ անոզի եւ անմիտք, կամ Պանդրոս, որ յեղափոխեալ ի մարմին ասէ զԱստուածութիւն: Այլ կատարեալ աստուածային բնութիւն եւ լիապէս մարդկային բնութիւն, զգոյութիւն ամբիծ, ամբողջ անլուծանելի պահեալ՝ աստուածագործ միաւորութեամբ միացեալ եւ մի լեալ, որպէս հոզի մարդոյ, այլ բնութիւն եւ մարմին այլ, բայց արարչութեամբ Աստուծոյ միաւորեալ եւ ոչ ի միմեանս փոփխեալ կամ լուծեալ, այլ ամբողջ պահեալ եւ միացեալ. մի մարդ, մի բնութիւն: Այսպէս առաւել վեհազոյն. Աստուծոյ եւ մարմնոյ, հոգու եւ մտաւք միաւորեալ մի բնութիւն: Զայս դաւանեաց Հայր, այսպէս վկաեաց Հոգին Սուրբ: Եւ ոչ թիւ ի ներքս եմուտ երկեակ բնութեանց, զի Երրորդութիւն է առանձնական եւ բնութիւն միական ամբողջ պահեսցի: Զայս հաստատեցին առաքեալքն, զկնի նոցա վարդապէտք եկեղեցոյ, ամենեքեան աւթեւանք եւ տեղի բնակութեան Երրորդութեան գոլով: Եւ ի նմանէ զՆորայսն ուսեալ եւ վկաեալ եւ ոչ որպէս երկուս ի ներքս բերեն որդիս կամ

բնութիւնս, որք յանդիման հակառակ են Երրորդութեան Սրբոյ եւ ընդդիմակայք վկայութեան Հաւը եւ Հոգույն, եւ այս են ամենայն երկարնակք:

Այլ մեք թողցուք զնոսա ի սոսկալի ատեանն Քրիստոսի, զի նմա մեղան եւ մեք դարձցուք յատուրս խորհուրդս: Եւ մինչ դեռ իշանեին ի լեառնէն<sup>93</sup> պատուիրեաց Յիսուս աշակերտացն եւ ասէ. «Մի՛ ումեք ասեք<sup>94</sup> զտեսիլդ մինչեւ Որդի մարդոյ<sup>95</sup> ի մեռելոց յարիցէ»: Վասն զի զիտնարհագոյնս, դեռ եւս<sup>96</sup> կատարելոց էր զտնտեսութիւն. զանարգանս, զապտակս, զիսաչ եւ զմահ եւ զթաղումն: Ոչ ետ հրաման՝ նախ զփառսն քարոզել, եւ ապա զանարգանսն յանձն առնուլ. նախ զփայլեալ դիմացն որպէս զարեգակն քարոզել եւ ապա թուք յերեսս ընդունել եւ զՄովսէս եւ զԵղիա այնչափ ամաւը յառաջ զմարգարէսն քարոզել, եթէ կոչեաց զոմն ի մեռելոց եւ զոմն՝ ի կենդանեաց<sup>97</sup> եւ ապա Ինքն մեռանել: Այլ յորժամ զամենեցուն զյայտնի եւ զհամարէնն ցուցցէ աստուածագործութիւն ի Խաչին. զարեգակն խաւարեալ, զերկիր թնդեալ շարժիմամբ, վէմք պատառեալք. այս համարէն տիեզերաց հիացումն, իսկ վարագուրին՝ հերձումն եւ լերինն Զիթենեաց ընդ չորս բաժանումն հերձանելով եւ զերեզմանաց բանալ, եւ երեսնամեա մեռելոցն յառնել. այս ի Ճրեաստան եւ յԵրուսաղէմ, եւ որպէս Աստուած տեսանել աշակերտացն զյարուցեալն. այս ի Գալիեա հեթանոսաց: Վասն այնորիկ զայլակերպութիւն նորա ի Թափովը եւ զայլ հրաշն նորին զաշակերտացն միայն զտեսեալս ոչ ետ հրաման ասել. զի ոչ հաւատաին մինչ չել<sup>98</sup> զիամարէնն տեսեալ, բայց է իմն եւ այլ տեսութիւն, զի աշակերտացն եւ մեզ ամենեցուն ուստացէ մի՛ ինչ ի ցոյցս<sup>99</sup> առնել եւ փառս որսալ: Եւ զայս ի բազում տեղիս առներ, եւ զամենայն ինչ զիւր առ ի խրատ մեզ դնէ առաջի:

### ՏԱՐԾՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

**Խորագիր՝** Յ Յոհաննիսի հայոց վարդապետի որ եւ մականուն Կողեռն՝ ասացեալ յաղազս Վարդաւարի տաւանին, եթէ վասն էր յնթերձուածն ոչ շարագրեցաւ ոչ ի Յակովը մեծէ, որ է եղբայր Տեառն, եւ ոչ ի Կիւրդէ եւ ոչ զկնի նոցայ յայլոց վարդապետաց:

**Բնագիր՝** 1 Յ յապառնիսն: 2 Յ քան գտաւնոյ: 3 Յ չիր սրբոյ: 4 Յ յունուիարի: 5 Յ մարմնալ: 6 Յ միանկամ: 7 Յ առհաւատչիլր: 8 Յ զվաելումն: 9 Յ ընթերցուածոց: 10 Ա ընթերցուածոյ: 11 Յ զի եւ: 12 Յ չիր ընդ: 13 Յ երկնէ փիլ. որպէս է: 14 Յ պարաստեցաւ: 15 Յ չիր յԱստուծոյ: 16 Յ հաւատու: 17 Յ առաջնորդեաց: 18 Յ ի ներքն փիլ. ինքն: 19 Յ Կուռնելի: 20 Ա չիր եթէ ի հաւատալն... Քրիստոս: 21 Յ զենելոյ: 22 Յ հետամում: 23 Յ ձանապարհորդեմք: 24 Յ բխմամբ: 25 Յ բառս կրկնվում է: 26 Յ քաղցրերգութեամբ փիլ. քաղցրաբարբառ: 27 Յ Պասրեայ: 28 Յ չիր որունք: 29 Յ Միածին: 30 չիր ի: 31 Յ պենդակոստէից: 32 Ա չիր Տէր մեր: 33 Ա վաղվաղակի փոյթ փիլ. վաղվաղափոյթ: 34 Ա ի յերկիր: 35 Յ Վարդաւորի: 36 Յ չիր զիառսն: 37 Յ չիր որ: 38 Յ հաստագոյն: 39 Յ չիր յորժամ: 40 Յ չիր եւ: 41 Ա չիր ի: 42 Ա զզաստացեալ: 47 Յ չիր առ: 48 Ա առհաւատչաեիլ: 49 Յ ի փառաց: 50 Յ արքայութիւն: 51 Յ զՅովաննէս գերազոյն քաջ զնա փիլ. զՅովաննէս... վերագոյն: 52 Ա որ փիլ. մի: 53 Ա չիր մի: 54 Յ եւ փիլ. Այլ եւ: 55 Յ միթւանզամ: 56 Յ չիր եւ: 57 Յ փոխումն: 58-60 Ա չիր յերեւման Քրիստոսի... եւ զԱբիրոն: 59 Յ յանապատականութիւն: 61 Յ չիր եւ: 62 Յ չիր որպէս: 63 Յ փափաքումն (այսպէս եւ այլուր): 64 Ա այսինքն փիլ. այս է: 65 Յ ատցես: 66 Յ չեւս: 67 Յ յինթեան: 68 Ա չիր ի գալստեան: 69 Ա ծանալթութեան: 70 Յ չիր միշտ: 71 Յ տեղեացն յայտնեալ փիլ. տեպեանցն մեկնել: 72 Յ ցանզութեամբ: 73 Յ վերագրեցեր: 74 Յ անուանէի փիլ. անուանի է: 75 Ա վայելեցաք: 76 Ա Սինեա (այսպէս և այլուր): 77 Յ եւ: 78 Յ էջ: 79 Յ Բարտոր: 80 Յ զհարուած: 81 Յ չիր եւս: 82 Ա բազում փիլ. բացաւ: 83 Յ եւ: 84 Յ մտանել: 85 Յ եմք փիլ. մեք: 86 Յ ընդեռնուն: 87 Յ Սովուսի: 88 Յ նորա: 89 Յ բաւականութեամբ: 90 Յ բնութեան: 91 Ա զնկերս: 92 Յ նիւթ: 93 Ա լեռնէն: 94 Ա ասիցէք: 95 Յ մարդոյ: 96 Յ եւ: 97 Ա զոմն ի կենդանեաց եւ զոմն ի մեռելոց. ուղղված ք, ա հերթագայություն ցույց տվող նշումով: 98 Յ մինչեւ փիլ. մինչ չեւ: 99 Յ ցոյց: